

“ԲԱՆԲԵՐ, ԻՆ ԴԷՄ

Սինչ կ. Պոլսի լրագիրները՝ համախումբ  
աւետարո ձայներ արձակեցին Ա. Զատկի տօ-  
նին առթիւ հաւատացեալ շունչով, և ահա այդ  
հասարակաց օրհներգին ներդաշնակութիւնը խան-  
գարող անհամ և անշնորհ խժածայնութիւն մը  
երեցաւ նորընծայ «Բանբեր»ի մէջ՝ որ իրեն նե-  
րելի համարեր էր քրիստոսուրաց բարբանջանք-  
ներ նետել հրապարակի վրայ:

Անշուշտ այդ բանապաշտ կոչուած անհաւատ յօդուածով զբաղիլ չէր արժեր՝ եթէ չմտածէինք տկար և անուսումն մոփեր՝ որոնք կրնային գայթակղիլ անկէ: Առոր համար է ահա մեր պատասխանը:

Արդ, «Բանբեկի»ի մէջ՝ թ. 2, էջ 9, Խորէն ոմն Մազմանեան «Յիսուս Քրիստոնեայ էր» անհաւատ հարցումը կ'ուղղէ, անշուշտ ինքնիրեն միայն, քանի որ ուրիշ ո՛չ մէկ հայ կարելի է գտնել որ այնքան բժամիտ կամ չնչաւառ ըլլայ՝ մինչեւ այդ հարցման լուծման կարօտիք։ Եւ ստուգիւ ո՞ր հայ մանուկն անզամ պիտի չծիծաղէր եթէ իրեն հարցուէր թէ Արամ մարդ էր, Հայ կը հայ էր, Մահմէտ իսլամ էր, Լստեր բողոքական էր, Սփիթ. Առ. Խոհեմարեան էր. էն:

Բայց մեր կարեկցութենէն աւելի զայրոյթն և զգուանքն է որ կը շարժի այդ յօդուածագրին դէմ՝ որ չարամիտ յանդգնութեամբ կը ժխտէ թէ «Յիսուս քրիստոնեայ չեր, Յիսուս քրիստոս չէ» իբր թէ անոնք տարբեր անձես ուսաւ

Բայց որպէսզի յօդուածագրին տղիտութիւնը աւելի եւս խայտասակուի, պիտի ցուցնենք որ Յովհաննէս ինքնին զջիսուս՝ Քրիստոս կը դաւանի: Այսպէս, Յովհ. Ա, 36 «Կը տեսնէ զջիսուս՝ որ վեր վար կը քալչ՝ կը ցուցնէ զայն իւր աշակերտաց ըսելով»: «Ահաւասիկ Քրիստոս, Աստուծոյ զառը»: (40-41) Աշակերտներն իրարու կը պատմեն՝ «Մեսիան զտանք, որ է ըսել Քրիստոսը»: Նոյնպէս, Յովհ. ՓԱ, 27 «Դու ես Քրիստոս որդի Աստուծոյ որ յաշխարհ գալոց էիր»:

Անհանձար յօդուածագրին սուտը զիւրաւ կը մերկացուի եթե Կարդանք Ալետարանի այդ կէտը, ուր հրեայք մարդ կը դրկեն Ցոփհաննէսին

հարցնելու թէ ինքն ովկ է. և Յովհաննէս կը պատասխանէ թէ՝ Ես Քրիստոսը չեմ: Ահա Աւետարանի խօսքերը բառ առ բառ. (Յովհ. Ա. 19-20). «Եւ այս է վկայութիւնն Յովհաննու (լաւ ուշագրութիւն դիր, Պ. Յօդուածազիր, Յովհաննու կ'ըսէ, ոչ թէ Յիսուսի), յորժամ առաքեցին առ նա Հրեային յԵրուսաղեմէ՝ քահանայս և Ղեւտացիս, զի հարցցեն ցնա թէ դու ո՛ ես: Եւ խոստովան եղեւ և ոչ ուրացաւ, խոստովան եղեւ (Յովհաննէս) եթէ ԵՍ ՈՉ ԵՄ ՔՐԻՍՏՈՍՆ»: Հասկցար Պ. Յօդուածազիր:

Բայց որպէսզի մեր բողոքական ախոյեանին չարամիտ ստախօսութիւնը աւելի խայտառակուի, յառաջ տանինք Աւետարանի ընթերցումն ու տեսնենք, թէ՝ նախ ուրիշներն ինչ կ'ըսեն Յիսուսի Նկատմամբ, և երկրորդ՝ ինքն ինչ կը վկայէ իր մասին։ Պատգամաւորներն ուրեմն գես կը շարունակէին հարցնել Յովհաննու, (Յովհ. Ա. 21-2). «Ո՞վ ես գու... Եղիամ ես... մարգարէն ես», և նա հանդիսաւոր կերպով կը կրկնէ՝ Ո՛չ : «Ուրեմն ո՞վ ես. ըսէ՛ մեզի՝ որպէս զի զմեզ զրկողներուն պատասխան տանինք» : (25) «Թէ որ՝ ոչ Քրիստոսն ես, ոչ Եղիան և ոչ ալ մարգարէն, ապա ինչո՞ւ կը մկրտես» : Նոյն բանը կը յիշեցնէր իւր աշակերտաց Յովհաննէս՝ «Զեզի ըսի թէ ես Քրիստոս չեմ», (Յովհ. Գ, 28): Ուրեմն Յովհաննէսն է որ կ'ըսէր թէ ես Քրիստոս չեմ, ոչ թէ Յիսուս :

Բայց որպէսզի յօդուածագրին տղիտութիւնը  
աւելի եւս խայտառակուի, պիտի ցուցնենք որ  
Յովհաննէս ինքնին զՅիսուս՝ Քրիստոս կը դա-  
ւանի: Այսպէս, Յովհ. Ա., 36 «Կը տեսնէ զՃի-  
սուս՝ որ վեր վար կը քալէ» կը ցուցնէ զայն  
իւր աշակերտաց ըսելով՝ «Ահաւասիկ Քրիստոս,  
Աստոծոյ զառը: (40-41) Աշակերտներն իրարու  
կը պատմեն՝ «Ենսիան գտանկք, որ է ըսել  
Քրիստոսը»: Նոյնպէս, Յովհ. ԺԱ., 27 «Դու ես  
Քրիստոս որդի Աստոծոյ որ յաշխարհ գալոց  
էիր»:

Ասոնք ուրիշներու վկայութիւններն են, հիմակ պիտի ցուցնեմ որ Յիսուս իսկ ինքզինքն ամէն կերպով Քրիստոս հռչակեց։ Յովհ. Գ, 25-26. Սամարացի կինը կ'ըսէր Յիսուսին,

«Գիտենք որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը պիտի զայ... Յիսուս լսաւ իրեն՝ Ես եմ որ ինձի հետ կը խօսիմ»։ Յովհ. Փ, 24-5. Հրեաները կը հարցնեն Յիսուսի, «Ալ ի՞նչ կը նեղես զմեզ. թէ որ դռն ես Քրիստոսը՝ որոշ կերպով ըսէ մեզի։ Յիսուս կը պատասխանէ. ըսի ձեզի՝ բայց դուք ինձ չէք հաւատար»։ Ի՞նչ ըսած էր իրենց. — թէ, գործով ու խօսքով ինքը Քրիստոս էր։ Մաթ. ՓԶ, 13-17. Յիսուս կը հարցնէ իր աշակերտաց. «Մարդիկ զիս զո՞վ կարծեն։ Կը պատասխանեն, թէ՝ մէկը Յոհաննէս Մըկըսիչ, մէկը Եղիան, մէկը Յոհաննէս և կամ մարգարէներէն մէկը։ Կ'ըսէ իրենց Յիսուս. իսկ դուք զո՞վ կը կարծէք որ ըլլամ. Պետրոս կը պատասխանէ, Գո՞ւ ես Քրիստոս որդի Աստուծոյ կենանաւոյ»։ Յիսուս կը գովէ և կ'ըսէ թէ այս բանն Պետրոս ինքնիրսէ ըլսաւ, այլ Աստուծած իրեն յայտնեց։ Ամէն կերպով ուրեմն Յիսուս ինքինքը Քրիստոս կը հռչակէ։ Ո՛չ միայն Քրիստոս, այլ նաև ինքինքը Որդի Աստուծոյ կոչեց. Յովհ. Թ, 36-7. Կը հարցնէ Յիսուս կոյսին, «Աստուծոյ որդւոյն կը հաւատամ. և նա, Ո՞վ է որ հաւատամ Անոր. և Յիսուս կ'ըսէ իրեն, քեզի հետ խօսողն է, և նա կը գոչէ Հաւատամ Տէր և կ'երկրպագէ իրեն»։ Գրած կարծեմ պարզ է և մեկնութեան չի կարօտիր։ Կը համարիմ այսչափս բաւական ըլլայ համոզուելու, թէ Յիսուս՝ ոչ միայն Քրիստոսն է այլ նաեւ ճշմարիտ Որդին Աստուծոյ. և այդ՝ թէ՛ ըստ այլոց վկայութեան, թէ ըստ իր գործոց և թէ իր իսկ խօսքերով։ Կը ցաւինք սակայն մեր ազգին մէջ տակաւին այդ աստիճան յետսամիտ և անպատկառ գրչակներ տեսնելու մեր Հարց պաշտելի Կրօնքին հանդէպ։ Այդպիսի յօդուածներ՝ հեղինակներէն զատ խմբագրութեանց ալ շատ պատիւ չեն բերեր։ Այսու, իրենց չար տրամադրութիւնը կը ցուցնեն Քրիստոսի, Աւետարանի, և ընդհանուր կերպով այն ամէն բանի դէմոր Հաւատք կը կոչուի։ Փափաքելի էր աւելի լուրջ և ազգօգուտ յօդուածներ կարգալ իրենցմէ, փոխանակ այսպիսի ամբարիշտ գրութեանց՝ որոնցմով Ազգին Կրօնասիրութեան պանծալի համբաւը կը նսեմանայ։

Խորհուրդ կու տանք յօդուածագրին իրեն չկերպերեալ և իր չհասկցած բաներու տեղ՝ զբաղել այնպիսի նիւթերով որոնց ձեռնհասութիւն ունի և կրնայ օգտակար ըլլալ մեր ժողովրդեան։

Հ. ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍԵԱՆ

Ք Ա. Ղ Ա. Ք Ա. Կ Ա. Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

## ՖՐԱՆՍՍ ԵՒ ԻՏԱԼԻԱ

Ջրանսայի քաղաքական դաւանութիւնն  
է անվստահ աչքով զիտել մերձաւոր իտա-  
լիան որ չփոխեց նաեւ համաշխարհային  
պատերազմին անոր բերած աջակցութիւնն  
և արժանապէս գնահատել աշխարհի խաղա-  
ղութիւնը հաւասարակշռող այս մեծ ուժը:

Անգամ մը միայն ետ կեցած էր իր այս  
քաղաքականութենէն, Նարոլէոն գի ժամա-  
նակ, որուն սակայն չէին ներած իր միծ  
քաղաքագէտները՝ սահմանակից հօգը պե-  
տութիւն մը ստեղծած ույլայուն :

կարճատեւ փակազիծ մ'եղաւ ընդհ .  
պատերազմը : Ջրանսս ո՛չ միայն հաստատ

կեցաւ իր քաղաքական գաւանանքին վրայ,  
այլ հակակշիռ ուժ մը կազմելու համար  
ստեղծեց պալքանեան Երրեակ փոքր զի-  
նակցութիւնը: Վատ ընտրութիւն՝ վտանգա-  
լից բարեկամութեան մը, ուզելով կոթնիլ  
ափ յափոյ կազմուած ուժի մը վրայ՝ որոնց  
իրարու հանդէպ վը էժխն զրական ողին  
ծնունդնէն ի վեր իրենց շնչած թթուածինն  
լաւձ է:

Այսպէս հեռաւոր բարեկամներու հակա-  
կցիոն ստեղծեց և պահպանեց սահմանակից  
երկու թշնամի մեծ պետութիւններ —  
Գերմանիան և Իտալիան — որոնց դուք